

հանգչի ի խաղաղ գերեզմանի. անէծքը այլ ևս չի բեռնաւորեր հողին, յիշատակը օրհնութեամբ է ի սրտէ կ'օրհնեն զինքը աղքատները, որոնց թողուց բոլոր իւր ստացուածքը, և հողին մաքրուելով նշմարիտ զղմամբ՝ ամենայն երկրային ազտեղութենէ, գնաց գեղեցկազոյն և երջանկազոյն հայրենիք մը :



## Դ Ե Ղ Ձ Ա Ն Ի Կ\*



**Դ Ե Ղ Ձ Ա Ն Ի Կ Ս** վրայ այնչափ բազմաթիւ գրութիւնք կան, որովք կարող է մարդս գրատուն մը լեցնել: Չի կայ ուրիշ թռչուն մը որ կարենայ այնքան սաստիկ կերպով շարժել մարդկային հետաքրքրութիւնը: Ամենայն ուրուք սրտին խորը կը գտնուի բանտապահ մի, որ իւր համաստեղձ ընկերաց ազատութիւնը կը վաճառէ և կը կաշկանդէ, և սակայն հարկ կը զգայ գիտել անոնց պատմութիւնը և խանդաղատիլ անոնց միճակին վերայ:

Գեղձանիկն ալ՝ որպէս մշտնջենաւոր բանտարկեալ՝ ընտանի կենդանեաց ցուցակին մէջ մտնելու դառն ճակատագիրն ունեցաւ: Եւրոպացւոց ձեռքը ինկնալէն ի վեր, աշխարհիս մէջ նորա միակ զերն եղած է՝ ծնանիլ, ապրիլ և մեռնիլ վանդակի մէջ: Նա գրէթէ երեք դարերէ՝ ի վեր սարուկ եղած է մարդկանց ձեռքը: Հարկ է նաև գիտել թէ իւր թշուառութիւնքն պիտի տեսն այնքան երկար ժամանակ, որքան քաղաքականութիւնն: Քնութեան կանոնաւոր օրինացմէ զուրս ապրելուն պարճառաւ, զգեղձանիկն արուեստական թռչուն մի եղած է: Կը յաւելունք զարձեալ թէ քիչ տարիներէ ի վեր՝ ժամանակակից քաղաքականութեան այս եզական կերպաւորութիւնն զպալի յառաջադիմութիւն մի ըրած է: Ամէն օր անզղիացի զրաւաճաւք կը հրատարակեն նորանոր զրբոյկներ, որոնք զգեղձանիկները սնուցանելու կերպը կ'ուսուցանեն, և այս երկասիրութիւնք՝ որք լի են մանրամասն դիտողութեամբք՝ ոչ միայն գիտութեան մեծագին ծառայութիւններ կը մատուցանեն, այլ նաև օգտակար խորհուրդներ կուտան շահաւոր և բարեյաջող արուեստի մը զարգացման համար:

\* Արդէն Բագմավիպի Օգոստոս ամսոյն սրակին մէջ դրած էինք ԹՌՁՆՈՑ ԵՐՎԵՐ վերնագրով փոքրիկ յօդուած մի (էջ 398), ուր կը ցուցուէր տեսակ տեսակ թռչնոց երգերուն՝ իրենց բնակած տեղեաց հետ ունեցած նմանողութիւնն կամ լաւ ևս նմանձայնութիւնն. այս յօդուածս այլ մասամբ մի իրրև շարայարութիւն նախկին յօդուածոյն՝ Թարգմանուած կը զնեմք աստ ի վայելս մեր ընթերցողաց՝ և մանաւանդ անոնց՝ որոց սիրելի և ախորժելի է զբաղիլ թռչնադարմանութեամբ:

### ՆԱԻԱԲԵՆՈՒԹԵԱՆ ԻԸ ՀԵՏՏԻԱՆՔ

Դեղձանիկը առաջին անգամ Եւրոպա բերուելու միջոցին աղետաւոր արկածից պատահեցան: Վեշտասաներորդ զարուն վերջերը, Կանարեան կղզիներէ եկող նաւ մը, Լիվոնոյէ քիչ հեռաւորութեամբ՝ Տոկանայի ափանց մտա՝ նաւաբեկութեան մը հանդիպեցաւ: Հեռաւոր երկիրներէ բերուած թըւտուներ պարունակող վանդակ մը մըրկի միջոց կտորեցաւ, և բանտարկեալք վերտտին ստացան իրենց ազատութիւնը: Ասոնք բնաւ չմտածեցին մտաւ զրտնուող ցամաք երկրին վերայ հաստատուիլ, և իրենք կղզեցի բլլայով՝ լաւագոյն համարեցին թռչիլ դէպ ի Էլբա կղզին, որուն սեպագեալ լերինք կ'երևէին հորիզոնի վրայէն դուրս ցցուած:

Աքսորեալք բազդին իրենց տուած նոր երկրին մէջ՝ ինքզինքնին բնաւ հայրենազուարկ չբզզացին, այն տեղ ամենայն դիւրութեամբ գտան իրենց սնունդը, և զարնան սկսան բոյներ շինել: Արդէն սկսեք էին զգալի կերպով բազմանալ, և կարծես միշտ վարժած բլլային այն կղզւոյն մէջ՝ ուր նաւաբեկութենէ մը յետոյ ապաստանարան փնտրած էին, երբ նորաձեռութեան պատահաւ իտալոյ փոքրիկ արքունեաց մէջ պատուաւոր հիւրընկալութիւն մը գտան:

Սկսեալ այն վայրկենէն՝ յորում զբօսանքի և շքեղութեան թռչուն բլլալու դժբաղդութիւնն սենեցան, այս թռչուններս անորոքելի յարտուութեամբ հալածուեցան մարդիկներէ: Էլբա կղզւոյն բոլոր բնակիչք զեղձանեկաց որորոգ եղան. ոմանք ցանցերով կ'որսային, այլք դեռ բոյնէն ելլելու անկարող ձագերը կը բռնէին: Թռչնորսք այնքան շատցան, որ քիչ տարի յետոյ բոլոր կղզւոյն մէջ և ոչ մէկ հաս ազատ զեղձանիկ մնաց: Նաւաբեկելոց զաղթականութիւնն, որ կարծես նպատաւոր կլիմայի մը ներքև անելու և մինչև ցվերջն բազմանալու համար եկած էր, ջնջուեցաւ անզգոյ անյազութեամբ այնպիսի ժողովրդեան մը, որ պատահմամբ ձեռք բերած բնական հարստութիւն մի անկարող եղաւ գործածել ապագային համար:

### ԱՅԼ ԵՒ ԱՅԼ ԳՈՅՆԵՐՈՎ ՆԿԱՐԵԱԼ ՍԵՐՈՒՆԻՒ

Եւրոպոյ մէջ գտնուող այժմեան զեղձանիկք գրէթէ բոլորն ալ Էլբա կղզւոյն նաւաբեկելոց ուղղակի սերունդներն են: Մերթ ընդ մերթ Լոնդոնայի վանտանոցին մէջ Կանարեան և կամ Կանարա—Հրուանդան (Cap Vert) կոչուած կղզիներէ բերուած թռչունք կը տեսնուին, երբեմն նոյն իսկ Սուրբ Հեղինէէ կը բերեն, և եթէ վրանին որ և իցէ կասկած չըլլայ, ծանր գնով կը ծախուին: Պ. Ֆրանսիս Սմիտն, որ զեղձանեկաց վրայք օգտակար երկապիւրութիւն մը զրած է, պարծեալով կը ցուցնէ իւր թռչնարանին մէջ դեղձանիկ մի, որ Լոնդոնի ուսնուոյն վերայ թատեր է, և այս առթիւ Կայսր կոչուած է:

Կայսրն՝ իւր խորթ ընկերներուն չի նմանիր. կառուցն և ուղբերն սև են, թիկունքն և թևերն մթազոյն կանաչ, տուախն և թևերուն վերայ մի քանի սև փետուրներ կան, և վզին տակ հազիւ կրնաս՝ զանազանել մի քանի կանաչ զեղնազոյն ցոլացմունք: Այս հազուադիտ թռչունն Անգղիոյ մասախլապատ երկնից ներքև սերունդ կամ յաջորդութիւն չի թողուց. Սուրբ Հեղինէէ մինչև ի Լոնդրա օդոյ բարեխառնութեան փոփոխութիւնն խիստ յանկարծական ըլլալով՝ աքսորեալն չի կրցաւ վարժիլ և բազմաթիւ սերնդեան մը նախաճայր ըլլալ:

Գեղձանիկին գոյնն ի բնէ մոխրագոյն կամ թուխ կանաչ էր. անոր դժբաղդութիւնքն զեղինի փոխեցին: Գերութիւնն, որ ժամանակէն առաջ կը սպիտակացնէ զմարդիկ, սերունդէ ի սերունդ անցնելով՝ թռչուններն այլ մշտնջենապէս կը զեղնցընէ:

Թէպէտ Գաղղիոյ զեղձանեկաց մէջ ամենէն աւելի նարկիսի գոյնն աչքի կը զարնէ, սակայն անկարելի չէ որ այս ընտանեցած թռչունք ուրիշ գոյներ ալ կարենան ունենալ: Իսկ այն զեղձանիկք, որոնք Էլքա կղզւոյն մէջ երկար տարիներ բնակելով Եւրպիոյ կլիմային վարժած էին, այլ և այլ գոյներով խառն սերունդ մը թողուցին:

Կան զարձեալ պայծառ կանաչ գոյնով, նարնջագոյն, մոխրագոյն, շագանակագոյն, սպիտակ, մոդիզից նման գծաուր, կատարաւոր, և ամէն կերպով պիտակազարդ և խայտարեղէտ զեղձանիկներ: Բիւֆֆօնն՝ այս թռչնոց վրայ խօսած միջոց՝ քսան երեք տեսակի չափ կը նշանակէ, բայց իւր մահուընէն յետոյ այնքան նորանոր բազադրութիւններ եղած են, որ եթէ աշխարհահոյակ բնապատումն նորէն յաշխարհ գալու ըլլար, պիտի ստիպուէր իւր դասակարգութիւնը հիմնովին փոփոխել:

Պ. Ֆրանսիս Սմիտս զեղձանեկին ազատ վիճակէն յընտանին անցնելու միջոց պատահած գունոց այս փոփոխութիւնքը՝ կը նկատէ իբր բնութեան պաղտնիք մը, զոր մարդս անկարող է բացատրել: Ըստ իս, կենդանեաց գոյնին վրայօք Պ. Օտտօ Կոտթհիլֆի նոր տուած տեղեկութիւնն կրնայ բաւական համարուիլ՝ երեք հարիւր տարի վանկակի մէջ կեցող թռչնոյ մը փետուրներուն վրայ եղած ազդեցութիւնը բացատրելու: Հմուտ գործակցին խօսքին նայելով, կենդանոց մը գոյնն կախումն ունի անոր սնունդէն, օդոյն բարեխառնութենէն, և անոր բնակած տեղէն: Բեւեռային երկիրներու մէջ նապատտակներն և աղուէսք սպիտակ կ'ըլլան. Մարայի գագաններն աւազին զեղին գոյնը կը ստանան. արևադարձից անտառներու մէջ թռչնոց գոյնն ալ ընդհանրապէս կանաչ կ'ըլլայ:

Բնական վիճակին մէջ, զեղձանիկն ընդհանուր օրինաց կը հետևի: Այս թռչունն այնպիսի գոյն մ'ունի, որով կրնայ ծառոց տերևներուն մէջ պահւելուիլ և թշնամեաց տեսութենէն խոյս տալ: Ընդհակառակն երբ ազատ ըլլայ, գանազան ազդեցութեանց ենթակայ կը լինի. վնշտասաներորդ դարուն վերջերէն սկսեալ՝ վանդակի մէջ դրուած ամէն մի թռչուն գանազան

տերանց հպատակած է: Մնունդն, օդոյ բարեխառնութիւնն, լոյսն և բնական լայրն այնպիսի ազդեցութիւններ յառաջ բերեր են, որոնք իւրաքանչիւր երկրի և նոյն իսկ իւրաքանչիւր տան մէջ կը տարբերին յիրեացոց. այս բազմաթիւ պատճառներու համար, զեղձանիկին նախկին գոյնն իբրու յիշատակ մը կը նկատուի, որուն փետուրներն՝ որ ի սկզբան զրէթէ միակերպ էին՝ քիչ ժամանակի մէջ կատարեալ խառնակութեան մէջ ինկան:

Շարաշարեկի

### ՔԱՋԵ ԵՒ ԱՐՏՈՅՑ



Կորակրտուց բազէն դսժան,  
Որ եւ կենաց իակ շէր արժան,  
Բարձրը ժայռի վերայ կանգուն՝  
Փընդուէր ուշով իւր որան այգուն:

Էր նա թըռչնոց պատուհաս,  
Անզըթութեան տիպ անհաս:  
Յանկարծ տեսաւ տրտոյտ մ'անմեղ,  
Որ օդոյ մէջ հանէր գեղզեղ.  
Կայծակնաբար սլացու վերէն,  
Շառաչ տալով իւր թեւերէն:

Տեսաւ արտոյտն եւ սուկաց,  
Տըւաւ փախուստ սրբնթաց:

Բայց թըռչամին ժանա հետամուտ:  
Կը հալածէր զայն շատ անգութ  
Մտաէ 'ի ծառ, հովտէ հովիտ,  
Որպէս սրտորդ շուն գերկշտա վիթ-  
Ողորմ ձայնիւ եղկեիին  
Կը բողբոջէր առ երկին:

Մըշակ մ'ուրեք մեծ վարմ էր գրած,  
Թըռչնիկն անցաւ միջէն կըծկած.  
Մտաւ արագ ոտին սյլ վէս,  
Բայց փըչեց շունչն հոն դառնապէս: —  
Մեծք, մի զըրկէք զանմեղ մարդ,  
Երկինք լարեն ձեզ թակարդ:

Պուէտ

### ՆՈՐ ՀՐԱՍԱՐՍԿՈՒԹԻՒՆԻՔ

Ստացանք շնորհակալութեամբ հետեւեալ շահեկան և պիտանի երկերը ի Մեծ-արքայ Հեղինակաց:

Ա. — Պատճառներն Հոս Լրագրութեան ի սկզբանէ մինչև մեր ժամանակը-հտր. Ա. Գրեց Հ. Գրիգորիս վ. Գաշիվեճարեան Մխիթ. Ուխտէն, ի Վիեննա. Գինն է փր. 2, 80:

Բ. — Առաջու ԲՈՒԳՐԻ ԼԱՏԻՆԵՐԵՆ-ՀԱՅԵՐԵՆ ի պէտս դպրոցաց. աշխատա-սիրեց Տ. Յովնաննէս վ. Միսքանեան. տպ. ի Հռովմ. Գինն է փր. 28:

Գ. — ԳԻՒՂԱՅԻՆԵՐԻ ՄԵՋ. Թրգմ. տպ. ի Փարիզ. գինն է սանտիմ 10:

